

## ԶԵՂՓԻԿԱ

### ՀԱՅՐԵՆԻՑ ԵԱՑ

Ինչ որ Խմբագրութեան եւ Տեղունութեան կը վերացերի պէտք է ուզգել առ ՊԵՏՐՈՍ ԲՈՐԹՈՒՔԱԸ ԵՐԱՆ. Պօլս Մէրժանը Խմաց - Ամ Խան, թիւ 4: — Վեդար համակ կամ ծրար կը մեր քշուի: Օրագիւն ամեն շարթու հինգշաբթի օրերը կը հրատարակուի: Վեցամսեայ շըջանին գինը 20 զուրուշնոց արձաւ մէշտաճ է ԱՅՆ Խոկ կշարելի, ամն թիւէ կրնան ստորագրուիլ: — Դուրս երթալիք Օրագրաց Համբու ժամփը առենողն մայ է: — Ծանուցման առզ և զարուշ:

ԲԱԺԵԱՌԴ ԵՎԻՇՐՈՒԹԻՒՆՔ ԿԱՅՄՈՒԿՎԵՆ. Կ. ՊՈԼԻՍ Օրագրոյ գրասենեակը: — Թիֆլիզ Մէծարդոյ Ազգականդր ազա Երեցեան: — Զմրանիա Արշալուսոյ գրասենեակը: — Թէքիրտաղ Պ. Յարութին Ճամճեան: — Կէյլ, Օրթագեղ, Ղանձըլար Պ. Խաչատրու Մանուկյան: — Տրապիջն Պ. Խաչատրու Կմանեան: — Հայէպ, Պ. Յ. Ս. Քիւրեճեանով:

### ՀՕԴԵՅԻ

Քերկութեանմը սրտի կը ծանուցանէնք, որ անցեալ շարթու ազգային երեսփոխանաց բաշխումը եղաւ, եւ այս երեքշաբթի ալ ընտրելեաց ցանկերը պատրաստելու համար իւրաքանչիւր թաղեր հրահանգներ զրկուեցան:

Հիմա կը մնայ մեղի այս կէտին նըկատմամը մէկ քանի խօսք ընել:

Արդոյ ընտրողք:

Դուք ո՞ր, ըստ Աւհմանադրութեան՝ ազգային երեսփոխանաց ընտրողներն էք, գիտէք արդեօք ինչ փափուկ է ձեր այդ պաշտօնը, եւ թէ ինչ պարոքեր ունիք կատարելու:

Ազգի մը երեսփոխանական վարչութիւնը, նոյն ազգին օրինաւոր իշխանութիւնն է, ու ազգի մը իշխանութիւնը օրինաւոր ըլլալու համար՝ երեսփոխանական ըլլալու է նոյն ազգին վարչութիւնն ալ. եւ ազգի մը վազութիւնը երեսփոխանական ըլլալու համար՝ երեսփոխանականի պէտքէ որ մողովորդն ընտ

թէ, որ է լակը գերագոյն եւ օրինաւոր իշխանութեան:

Արդոյ ընտրողք, դուք շատ լաւ կը միշէք, որ մեր ազգը զրկուած էր ասանկ սրբազնն իրաւոնք է մը, եւ անխօս հպատակ անկանոն վարչութեան մը ակնարկութեանցը. ստկայն հիմա՝ որ Օսման եան բարեխնամ կառավարութիւնը բարեհաճելով իր հուատարիմ հպատակն եղող չայ ազգն իր այս իրաւանցը տէրն ընել, շատ զդուշութեամբ պէտք է մտածէք, որձեր ընտրութեանը մէջ չսխալիք:

Սահմանադրութիւնը օրէնք մ'է ըստ ինքեան, որ բարւոք կառավարուելուկերպ կերպերը կը ցուցնէ միայն. ուստի չայ ազգին ալ սահմանադրապէս ան ատեն ազէկ կրնայ կառավարուիլ, երբ զայն սահմանադրութիւնը գործածողներն բանի բուն՝ հմուտ՝ գործունեայ՝ օրենսդէտ բարի՝ վսեմախոչ՝ անշահախնդիր նու ճըշմարիտ ազգասէր անձինքներ ըլլան:

Հիմա ձեզի կը մնայ մտածելթէ՝ ձեր ընտրածներն ինչպէս եւ ինչ յատկութեան ու սկզբունքի տէր մարդիկ պէտք է ըլլան: Ահաւասիկ ասէ դիտելու գըլ-

Խաւոր ու ամենափափուկ կէտը :

Սակայն երբ մեր ազգին վարչական անցեալ վիճակը լու կշռոծ ըլլաք, կրնաք դուք ձեր ընտրութիւնը օրինակորապէս ընել, ուստի ազէկ մոտածելու էք, որ ազգին ներկայ եւ ապագայ վիճակը գուք ձեր ընտրութ նրեսովասն ներուն՝ մէկ խօսքով ազգին բախանու բարօրութիւնը անոնց ձեռքը պիտի յանձնէք :

Արդ՝ դուք ձեր պարտքն օրինաւուրապէս կատարելու եւ ձեր ազգային ու անհատական իրաւունքները ապահովիւլու, եւ ազգին բարւոյն ու ապագային չվասելու համար, Վահմանաղդութիւնը գեղեցիկ խորհրդով ու կանխատեսութեամբ քուէարկութիւնը գաղտնի ըլլալ որոշած է, ըսել է որ դուք ձեր ազատ քուէն որու համար որտաք, երբէք մէկը պիտի չիրնայ իմանալ :

Աստի ձեր ընտրութեամբ միսկ նրապատակ ազգին բարին ու ապագան ու նենալով՝ ընտրածնուդ ո՛չ միայն հաստն հասակը, ո՛չ հարստութիւնը եւ ո՛չ իսկ անոր ազգեցութիւնը պէտք է դիտէք միայն, այլ ինչպէս ըսինք, պէտք է որ բանիբուն՝ հմուտ՝ գործունեայ և՛ անձինքներ ըլլան :

Սակայն երբ կիբռու՝ կառավարելու անզօր՝ մինակ իրենց կամքն ու նպատակը առաջ տանել ուզող անձինքներ ըլլան ընտրածնիդ. նախ՝ որ ազգին չարեաց եւ ապագայ խուզութեամնցը միակ պատճառ դուք եղած կը ըլլաք, որ ան ատեն ազգին նոր նորեւ գեռ հին վերքերը չգոցուած ազէտաներու գուռներ կը բացուին :

Աստի Արդոյ ընտրուզք, մեր այս իշածները հայելիի նմանմիշտ ձեր աշաւցն առջեւ ունենալով՝ բառ այնմ տուէք ձեր քուէները, Այլ փափաքինք որ Մագիր ընթարքող ազգայինք լրագիշ չկարգող ազգայինք ալ հաղորդէին

մեր այս բառածները :

Յուին 27 թուով Տրապիզոնէն հետեւեալը կը գրեն մեղ:

Մեծարդոյ խմբագիր.

Կախ եւ առաջ տեղւոյս ազգային գործերու վրայ տեղեկութիւն տալ կը ցանկանք, եւ կուզենք որ ժամանակ ժամանակ ձեզի ըսրեր հաղորդենք. թէ մէտ կը ճանչնամք պարտապատճիւննիս, ոսկային չեմք կընար ամեն գիտցածնիս ու լամանիս ձեղյայմելու, եւ ոչ թէ ուրիշ պատճառի համար, այլ բոնութիւնը տակաւին հոս իրեն համագիտա տեղի գտած ըլլալուն համար, ինչպէս կընաք տեղեկանալ Պեղպասեան Թուշիկի անցեալ ամիսներու, մէկ քանի թիւերուն մէջ գրուած յօդուածներէն, որ ինչպէս կը վնառուալի հոս խմբագիր ներու տեղեկաւթիւն հաղորդողը :

Աստի այս անգամ չեմ ուզեր երկարօրէն տեղեկաթիւններ հաղորդել, ոս միայն կը յիշեմ որ հոս ոչ ժողովք կայ ոչ գործաց (մեր գալրացին վիճակը Թուշիկի մեջ կարգայածէք, ի հարկէ, աւելորդէ նամակիս մէջ ալ կը կնել), Ազգային ամեն գործեր երեսի վրայ մնացած, մէկ խօսքով եթէ Ազգային վարչութիւնը իր աշքը անգամ մը Տրապիզոնի վրայ չդարձանէ, քիչ ժամանակի մէջ. եթէ այս ընթացքով երթայ Տրապիզոնի վիճակը շատ ցաւալի է, — Կոր տեղեկութիւն մը :

Աստծուս նոյնելով քաղաքին կուռակակը Բ. Գուռաք գրած կը լայ եղեր թէ, Տրապիզոնի հայերը Առաջնորդ շունենալով Ազգին վերսպերեալ խնդիր մը չեմ կընար կոր ընելու. Ո. Գանէն ալ Պատրիարքարան իմաց տալով, Պատրիարքարանը կը պատավախանէ թէ Տաւապիզոնի Հայերը որ վարդապետը կուզեն նէ թող գրեն՝ դրկենք, անցեալ շարաթ-օր



բայս օթուրտուք, վէ եէմէք արասընտա  
շարապ քատէհլերի էլմիզակ նօդա եա-  
բըպ ճիւմլէ Հայլարըն սաղլըղնատ պատէ-  
լէր իշտիք, վէ սօֆանըն սօնտնտա Քա-  
հանամը տախի Շէվքէթլու Եֆէնտի-  
միզին իւզերինէ ալիր բարեմաղթութիւն  
սէօյէտիմ, քի ճայնաւոր չօճօգլարըն « ա-  
նին » սէտալարը տա սօն վէրտիլէր օնուն  
քէլամընա, վէ պատեհու սօֆրատան  
քալքըպ սատոթ օնա գառար Էյլէնտիք  
քի օ մահալըն ալիր թարաֆընտա օլան  
աքար սու վէ տիկէր թարաֆընտա օլան  
ջլմէնլիք ճէմաաթըն շաղըղնը սիկը քալք-  
տահա արթրտըլար ըտը »

Իշտէ Սահմանագրութիւն իշխն պուր-  
տա օլան շէնլիզ սիզէրէ մաքսութ նաքը-  
թիմ, քի ասլա ումուլմազիտի պուրտա  
օլան միլլէթիւմիզտէն, էօյէ քի ճիւմլէ-  
լէսի տէ օ կիսնիւ տիւքեանլարընը քաբա-  
յըպ եօրթու թութտուլար :

Խմաի Սիզլիք պու մատույին էկէր  
քապիմ վար վէ էկէր եագըլսդ իսէ Պա-  
զէթանըզա կէշիրմէյէ հիմմէթ պույու-  
րասընըզ, պուրատա օլան միլլէթիմլիզ  
պէյիւէկ էյլիք վէ քաջալերութիւն իթ միշ  
օլուրտունուզ :

Անցեալ շաբթու « Հարստահարեան  
վանեցիս » ստորագրութեամբ վիմագիր  
յայտարարութիւն մը տեսանը. որ ճշմա-  
րիտ Հայ եղող մէկը, առանց կարեկցու-  
թեան շարժելու, չկընար կարդալզայն  
եթէ ունի զգայուն ըիրտ մը :

Սպասեցէք՝ ո՞վ հարստահարեալ  
Վանեցիք, սպասեցէք և աղօթեցէք ո՞ր  
օր առաջ աղպային օրինաւոր Ապրու-  
թիւնը գայ, և ձեզի դարման մընէ:

Ազնիւ խմբագիր

Ժամանակ հանդէսին Արդոյ խմբա-  
գիրը իւր 167 թուոյն մէջ « Ճերմակէտն

աղ անդառներ » ըսած էր, մենք ալ այդ-  
ըսած աղանդին ո՞րն ըլլալը գիտնալու-  
համար բառարան չմնաց որ ըլիայե-  
ցանք, սակայն ասանկի աղանդի մը հետ-  
քն անդամ չգտամք: Ուստի կը խնդ-  
րենք ժամանակի Արդոյ խմբագրէն ո՞ր  
բարեհաճի ո՞րն ըլլալը և անոր աղանդա-  
պետին ով ըլլալը ցուցնել, որ եթէ  
աղէկ բան մ'է, պարէ մենքալ ճերմակ  
եան ըլլալով՝ « Եւ եան ըլլալէ աղատինք:

Ճաճեցէք Արդոյ խմբագիր, ձեր  
օրագրոյն մէջ սոյն երկուող նամակիս  
անկիւն մը շնորհելու :

Մնամ և  
1853 օգոստոս 5

### ԲԱՆԻ ՄԸ ԽՕՍՔ

Ժամանակ հանդէսին 167 թուոյն Արդոյ

Շիտակը խօսելով Պ. Փափազեան  
այն հայրենասէր և վառվառն երիաս-  
սարդներէն մէկն է, որ միշտ իր հայրեն-  
եաց օգուտները կը դիտէ, ինչպէս որ  
իր հայրենասիրական եռանդուն երգե-  
րէն ալ կերեայ, սակայն Պ. Փափազեան  
իր 46րդ թուոյն մէջ « Մէկ տանի խօսն Պե-  
գասեան թաշնին 127 թուոյն Արդոյ » վեր-  
նագրով յօդուած մը հրատարակած է,  
որուն մէջ անանկ կէտեր կը նկատենք,  
որոնք իրաւամբ պատիւ չեն բերեր իր  
միաբանասէր ոգուոյն և խոհականու-  
թեանը :

Կենթաղրէնք որ Պ. Փափազեան  
գուցէ սիտալած ըլլայ այն կէտերուն մէջ  
ինչպէս որ մարդ է, և մենք ալ բնաւ իր  
գրածներուն գէմիխօսելու կամք պիտի  
ըննենայինը, եթէ գատաքննութեան  
(քըլթիք) երեսութով ասպարէղ եղած  
չըլլար :

Մեր նկատած կէտերուն պինդ խո-  
ցըն է, « Ճերմակէտն աղանդառոր » ըսածը :

Ազգը ցաւօք սրդի կը նայէր ժամա-  
նակիներէ ՚ի վեր Ազգին մէջ մուտ եղած

այս նախատական բառերուն վրայ, որոնց կիրարութիւնը անանկ տիտուր ազգեցութիւն մ'ըրած է այսօր ազգերնուս մէջ, և անանկ պառակտումներու տեղի տուին, որ եղացը եղքօր խեթիւ նայեցան ու կընային մինչեւ հիմա (ըսածնիս լուսաւորդնել և խառարեալ եւ բառերուն նըկատմամբ է): Ալ հարցնենք հիմա ժամանակի Արգոյ իմէքազրէն, թէ ի՞նչ հարկ կար ասանկ յօրջորջում մ'ալ ազգին մէջ աւելցնելու. եւմադրենք որ իրօք ասանկ ազանդ մը կայ, սակայն ովկ է ատոր հեղինակը, այդ աղջոնդաւորները ի՞նչ ըսկը բունք ունին, և թէ իրենց աղանդին նըկատմամբ ի՞նչ գիրք հրատարակած են մինչեւ հիմայ:

Պարս'ն Փափազեան, արդոք չեքյիշեր որ ազգին մէջ նոր նոր կրօնական իմսդիմներ յարուցանելը որչափ անտեղի քրիստոնէութեան ու մարդկութեան դէմ՝ հետևաբար նոր վէճերու և բաժանմանց պատճառէ:

Եթէ իրօք ասանկ աղանդաւորներ կան ազգին մէջ, որ երբեք չենք յուսար, կը դովենք Պ. Փափազեանի կրօնական ազնիւ զգացումները, որ Հայատանեաց սուրբ և ողջափառ եկեղեցին պաշտ պանելու մեծ փոյթ. մը կըցուցնէ. սակայն քանի որ իր ցուցուցած աղանդաւորները իրենց աղանդին և կըցանցը նկատմամբ մինչեւ հիմա զօնէ յատուկ տետրակ մ'անդամ հրատարակած չեն, չենք գիտեր թէ:

Պ. Փափազեան ի՞նչ սկզբան վրայ կը հիմ նէ իր օրինառոր ընսաւդատութիւնը,

Խոհէմութիւնը ասանկ չպահանջեր Պ. Փափազեան, պէտք էր, որ զօնէ անոնց մէկ հրատարակութիւնը տեսնայիք, ու այս զինուէիք անոնց դէմիսելու, որ ստուգիւ ան ատեն ձեր ըսածները վառերական կըցային և հաւատալու արժանի, սրով թէ մենք և թէ ազգային միւս խմբագիրներն ալ ձեզ հետ կը բաղգրեին. ուստի գրելը ամօթ չէ, այլ զրելէ առաջ շատ մտածել պէտք է, թէ արդեռորդ զբուածը ի՞նչ արժէ, որի

տի դժոնէ \* :

Միւս ըսածներուն պատասխանելը Պ. Ս. Հայկունիին կը թողունք, որոնք անոր կը վերաբերին. սակայն մէկ քանի կէտեր ալ մէջ բերած է, անոնց վրայ ալ կուղենք մէկ քանի դիտողութիւն ընէլ :

Պ. Փափազեանը բառական խօսքեր ալ ընելին վերջը՝ այսպէս կըսէ, դարձեալ նոյն յօդուածին մէջ\*\* :

» Դասնանք մեր մէկ քանի ուրիշ գիտողութիւններուն » :

» Ի՞նչ, քանի մը հարիւր կտոր ձեռագիրներ պիտի ցուցնեն մեզ, որոնց մէջ հազիւ քանի մը կատը օգտակար գրութիւններ կան, իսկ մնացեալը հազիւ թէ կարելի է զատել Աւետարանէ կամ Աստուածաշունչէ, որոնք թէ որ մէկաեղ հաւաքելով զտելու լինիմք, առաջին և վերջին արդիւնքը կրօնք պիտի ելլան\*\*\* » :

Պ. Փափազեան այս խօսքերն առաջ բերելե ետև ասանկ կ'ըսէ.

» Այս խօսքերը բացատրելու ալ՝ ներքեւը սա հետևեալ ծանօթիւնը կը դնէ, » :

» Մեր այս ըսածէն թող չ'հասկցուի թէ մենք կրօնքը չենք յարգեր, չէ մենք կը յարգենք կրօնքը և անոր ժողովուրդին որքան կարևոր լինելը՝ շատ լաւ գիտեմք, այլ սակայն սա ալ զիտեմք թէ՝ ազգ մը որ իւր ըոլը ուժը մի միայն կրօնքի վրայ կը թափէ, հարկաւ շատ յետադէմ՝ կը

\* Այս առթիւ հոս կուղենի յիշել, որ Պ. Փափազեան ժամանակին Արգոյ խմբագիր Ուեզնեան ազգային անմահ բարերարին կենասակրութեանը մէջ թնկրեան Աղնուասոնկմ ընտանեաց վրայ ալ ակնարկութիւն մ'ըրածէ, պարագաները առանց քննելու. սակայն մենք Պ. Փափազեանի ըրած ակնարկութեան ու պարագաները ժամանակակից եւ արժանահաւատ անձինքներէ ստուգած ըլլալով կը մենք որ Պ. Փափազեանի ըրած ակնարկութիւնը պիտաւէ:

\*\* Տես թիւ 16 ժամանակ հանդէսին.

\*\*\* Այս խօսքերն ըստպը Պ. Ս. Հայկունին է. առև թուշնիկ թիւ 12:

մեայ . աշխարհ չեմք եկած լոկ հանդերձ եալ կենաց համար տանջուելու . այս կեանքս ալ շատ երանութիւններ . ունի , որ վայելելու ենք \*

Պ. Ա. Հայկւնին յիշեալ առաջին պարբերութեանը վրայօք խօսք մը ըրած չէ , Պ. փափազեան . սակայն ամենալայտնի բան մ'է , որ մեր ազգային հին հեղինակութիւնները բոլորնալ կրօնականնեն , վասն զի ոչ ուսումնական , ոչ արշեսուսական , ոչ զբագիտական , և ոչ ուրիշ զբուածներ ունինք . ասիկա՞ ինչպէս յօյնի է , ոչ ոք կինոյ ուրանալ . խոկ եթէ այս վերջին տարիներս մէկ քանի օգտակար գրբերու տէր եղաւ մէր ազգը , անոնց համար ալ վիճնույի Մինթաք եան Հարց երախտապարտ ըլլալու ենք , որոնք \* Հայերէն լեզուին համար ալ շատ մեծ ջանքեր կը ցուցնեն :

(Շաբանահէլե)

### Պ. ԶԱՅՈՒԹԵԱՅ

Եւ իորդուրդ գաղտնի ընէլքութեան

(Շաբանահէլե . Տես թէ 25)

Պ. Զամուռածեանի նկատմամբ մինչեւ հիմա մեր ըստածները՝ Գաղ . լեզուին նկատմամբ Պ. Զամուռածեանի ունացած կարծեացը դէմ առարկութիւններ էին :

Հիմա գանք կրօնի նկատմամբ անոր ունեցած գաղափարներուն :

Զգենք հս կրօնք բառին բացառ րութիւն մը տալը , ձգենք կրօնի բարոյական աղդեցութիւնը , ձգենք այլ եւ այլ կրօնից տարբերութիւնները , ձգենք նաեւ կրօնի անհրաժեշտ կարեւորու . Այս խոպերն ալ ընտը Պ. Ա. Հայկւնին է . տես թուչիկ . թիւ 42 :

\* Բակականէ յանուանէ յիշելով ինչպէս են Յ. Գաթը ըրմեան եւ Ա. Գարագաշեան վստամատուհ եւ բազմահմուտ անձինքը . որոնց ուսածինը Պատմուեն մատենագրուեն Հայոց , առնունով սպանչելի . հրատարակութիւն մ'ալ ունի սակայն . կը ցաւինք . որ առոր շրուն նականթիւններն ուշնուց :

թիւնը , որ առանց անոփ չկայ բարոյական , այլ խօսինք անանկ կէտի մը վրայ՝ որ է խղճմանքի ազատութիւնը , որ ժամանակիս դիմաւոր սկզբունքներէն մէկին է , եւ ժէ չկայ առանց խղճմանքի ազատութեան՝ ազատանոտութիւն , որոյ վրայ հիմնեալ է մարդասիրական սկզբունքը՝ առանց կրօնի խարութեան :

Կան մարդիկ՝ որ պարզամտաց առջեւ հաճոյական գործ մը կատարելու համար՝ ինչ որ չեն , ան ըլլալ կը ձեւանան , մոլութիւնը առարկինութեան գիմական կը պաշտպանեն , կարծ ըսելու համար՝ սրտելնուն հետ դիմակին այլ կը փոփսն ըստ հարկին , որոնց կը սույ սկզբունք չունեցող :

Ասոնք զանազան կարգերու կը բաժնութիւնի շրներելուն՝ կը ձգենք հոսակածական գիտութիւնները ցուցնել . սակայն գէթ առանց ոգւոյն որուագի ծըլ յատնենք , որ է ըստ : Ապացոյց : — Պարկեշտ ու իր պատիւը ճանչցող մէկը ինչպէս յայտնի է , ամեն պարագայի մէջ կը զգուշանայ հասարակաց եւ առանձինն մատնաւորներու ու մինչեւ անդամ՝ անհատի մը օգտին՝ բարւոյն՝ իրաւանցը եւ շահուն չինասել պարզ խօսքով՝ յարգելով խղճի օրէնքը , եւ ըստ այնմ շարիկէ , որ օրինաց գերադոյնն է . ուստի այն որ իր խղճի (օրինաց) ճայնին կը գոցէ իր տկանջը , հարկան նպատակի մը համար է : Ի՞նչ է այդ նպատակը : Ուրիշներէ գերիվերոյ ըլլալու առնջը , որ այլոց ամեն իրաւունքները առաթուր կոփսելու եւ իր նպատակին համար պատուի ու համբաւով օրաւուր երեւելի հանդիսացող մէկը՝ մինչեւ զայն բարոյապէս մեռյնելու շափ կը ճգնի ու կը յանդինի :

Պ. Զամուռածեանի համար ալ բացարձակապէս ասանկ է չենք կրնար ըստի . սակայն իր պարգերը կը կատա-

ծեցնեն զմեզ . եւ մանաւանդ . աղգային : վերջին անցքերուն մէջ բռնած ընթացքը իր սղին լաւ բացատրեցին :

Մենք գարձեալ պիտի չհաւատա-  
յինք . որ Պ. Զամուռճեան . շահախնդիր  
մէկն է , ոյլ մանաւանդ որ կը զարմա-  
նայինք ալ իր հանճարոյն ու հմտու-  
թեանը վեց , եւ իրը կրօնասէր ոք՝ իր  
զրածները իր սկզբունքները պիտի ճան-  
նայինք , եթէ գժբաղդութեամբ սու-  
դած չըլայինք թէ Պ. Զամուռճեան իր  
երիտասարդաթեան ատեն՝ լուսաւոր-  
չական եկեղեցւոյ , երբեմն Սմերիկա-  
ցի միսիոնարաց եւ հիմա ալ ճիպլիթու-  
թեան նկրմ պաշտպան եղածէ : Մենք  
ասնք ամենքը սուռգելով եւ չփակե-  
ուան բռնած ընթացքն ալ լաւ կշռելով  
չենք կրնար ըսել թէ Պ. Զամուռճեան  
գաղտնի կամյատնի նստատակ մը չունի  
եւ իր քարոզած սկզբունքները իր ներ-  
քին համոզման արդիսնին են :

Խրատ է որ մենք Պ. Զամուռճեանի  
ոչ սկզբանը եւ ոչ ալ անոր խղճին գա-  
տաւորն ենք . վամնդիմենք ոչ հաւատա-  
քննութեան ատեանին նախագահն ենք  
ոչ ան ատեանին մէկ անդամը եւ ոչ ալ  
կրօնի պաշտօնեաց ենք , եւ ոչ ալ այլոց  
խղճը բռնաբարելու կամք ունինք .  
ասկայն երբ կը տեսնենք որ Պ. Զամուռ-  
ճեան կրօնի գիմակա . ասպարէզ կիջ-  
նաց , եւ առանց հիմնական ապացոյցի  
առ ու ան աղանդառո՞ւ անհաւատ եւ  
անկրօն ցոյցնելով ժողովուրդին տնօնց  
վրայ ունեցած համարունը պակսուցնե-  
լու . փորձեր կը փորձէ : ճշմարիտը խօսե-  
լով ան ատեն ոչ ժողովուրդի եւ ոչ ալ  
մենք անոր այսինքն՝ Պ. Զամուռճեանի  
գուցին ու սկզբանը վրայ կրնանք ուղիղ  
գաղափար մը ունենալ եւ մինչեւ հիմա  
նոյն անձին նկատմամբ բառածներուն  
հաւատագ :

### Շաբաթուէլ:

Ամսուխոյի Գեր . Աւաշնորդը . մեզի  
սկսամամբ համակ մ' ողջած . է Պատրի-

արքադանը . և մէսք ալ կողեինք զայն  
հրատարակելանի ազմնասիրութեամք , որ  
մէր թղթակցին իրը ուստանան մ' է  
սակայն եղերնուս սնձկութիւնը ըը նե-  
րելուն համար՝ յաջորդ թէ թթերնու սձկել  
բատիպուեցանք անոր հրատարակութիւնը :

## ՓԼՏԲԿՈՆՏԱ

, ՏԵՂ ԹԻ 25.

Ի. Տ. ( Եպոսով ՏԸ և աշախել հօրը ոք  
Թեշտարոյին խոռէն և Վեռարուն ) Ա. Հ.  
տէր . . . :

ՄԱՐ . ( Ալուենատան Թեշտարոյին հերէ  
հայացնելով . ) Այս աղջկանս վրէժն ալ  
անկէ պիտի խնդրեմ , որ անոր պատճա-  
ռովը աս բանտին մէջ կը հառաչէ ու կը  
հեծէ :

Ի. Տ. Ալ հեծէ , անիրու վրէժինդ-  
րութեան մը համար :

Ի. Տ. ( Խաղեւ Ֆէշ ) Ա. Հ , հայր իմ .  
ՄԱՐ . Եթէ Թիցցարտօն ես , անշուշտ  
արիւնս թափել պիտի ուզեն . . . ( Քշ  
աչը անոր երեսը )

Ի. Տ. ( Ստրատէլով ՏԸ ) Քու արիւնդ . . .

ՄԱՐ . Եթէ Թիցցարտօն ես , արեանս  
ծարտափ ես :

Ի. Տ. Ամունոյս հօրը արեանը ծա-  
րտի ըլլամի : ( Երիւշէլ և հետան չնդ-  
հահուար շաբաթամ : )

ՄԱՐ . Ա. Հ , քու բերնովդ վկացեցիր . . .  
կու եմ Թիցցարտօն :

Կ. Հ . Ես ալ կասդան Ամսիքեան եմ :

ՄԱՐ . Ա. Հ կը լսեմ :

Ի. Տ. Երկինք , ոգնեցէր . ( Կարչւը  
առանիւն ՏԸ ) :

ՄԱՐ . Ասքելու , գուն . . .

Ի. Տ. Ա. Հ ես եմ Թիցցարտօն , որոնք  
կուսակեանը գուն պիտի վափաքեցար ,  
բայց ան քու սոքդ եյնալով կը վկացէ .  
որ քեզ կը յարգէ ու կը սկսիլէ :

ՄԱՐ. Դիոն . . . զիս կը սիրեմ . . .  
(Բարիւս-թէամէ, բայց մահամայն գլուխ) :

ՌԻՑ. Եւ կ'երդնում որ զքեզ պաշտամանելու եւ փրկելու համար, իո կեանքը ալտալու պատրաստէ :

ՄԱՐ. Կրնան . . . :

ՌԻՑ. Ահա ապացոյց մը . . . կեանքս քու ձեռքդէ է, քեզի՛ կը նուիրեմ, քակըդէ . . . բայց ի՞նչ կ'ըսեմ, իմ ողորմի կեանքս քեզի չնորհելս ոչի՞նչ է : (Յատիւն ոտքի է՛ էլլէ) :

ՄԱՐ. Աւելի ի՞նչ ոնիս :

ՌԻՑ. Ո՛ու նաեւ զաւկիս կեանքր . (Ամեն գալուստ անմռուանց իւ հան) :

ՌԻՑ. Ար դողմա՞մ :

### ՏԵՍԱՐԱՆ Ե

ԿԵՐՆԵԸ. և բացաւութ որ թեղաւածուն քրիած կը բերէ :

ՌԻՑ. (Եղին վարչէնին դառնալը մ, առանց ընդհատելու աւսարանին նատրենին առջեւ է իոյժ է է վաշէ, իլուէինուայի ՅԵ-ԿԵ-Է-Խ ի բանէ, երիուսն ալ աւսարանին մէջ աեղը գալը մանուին մէջ աեղէնին, թեցարտօն մանուին մէջ վեցնէ ու իւ գոյէ): Ահա՝ միմզէ մայր մը, եւյուսահատ հայր մը, քէնէ, ով արդար Աստուած . քէնէ ամենասուրբ ամենակալ օգնութիւնդ կը իմոդրէ :

ՄԱՐ. Ո՛հ, այս ի՞նչ աեսապան է :

ՌԻՑ. (Իլուէինուան նողալը մինակ ու շուն ՅԵ-ԿԵ-Է-Խ բանած, Ասրդէլին առջեւ է իւ հետուան գետինը իջնայու): Հիմա . . . ահաւասիկ (Ասրսային չայնու) իլուէլուտայիս հայրը, քու աղքանդ արիւնը . իմ անմեղ թէպալուս, ձեռքդ կը մատնեմ:

ՄԱՐ. (Ա. առնչին). Ի՞նչ աեսարան :

ՌԻՑ. (Արագ կաղէլչ) գլթա՛, հայր իմ. գլթա՛, իմ հողիս է :

ՌԻՑ. Աս է ան թշուան զաւակը որ դուն տէր այս առտու ինէ կը իմոդրէիր, այն զաւակը զօր եւ անիրաւ բրոնութիւնէ ավատելու համար՝ բախտին կամացը յանձնելով՝ յետին կարօտու-

թեան մէջ թողուցի :

ՌԻՑ. Հայր իմ, այն անմեղին ողորմէ,

ՌԻՑ. Տես սպիները որ անգութ թօնիերո գաւաճանութեամբ վիրաւորեց . դաշոյնը կողս միսելով : Ահա դաշոյնը՝ պահած եմ, արեանս կամիլները գեռ վրան են :

ՄԱՐ. Ո՛վ սոսկմանս :

Ա՛ռ (Ա. առնչու էնետէ) կամ իմ, եւ ասանմեղին կողը միսէ՛, եւ կամներէ՛ մեղի :

ՌԻՑ. Ա.յու, հայր իմ, կամ ներէ՛ մեղի :

ՌԻՑ. կամ աղաննէ :

ՄԱՐ. Ա. հերիքէ՛ սիրելիներս, ալ հերիքէ՛ . . . չէ, սիրոյ բռնութեան գէմ կենալն անկարելի՛ է . հայրական գութու սիրաս կը տանջէ՛, եւ ալ մարդեմ . . . հայր եմ . . . :

ՌԵՑԱՐ : { Ո՛վողութիւն :

ՌԻՑԵԿՈՆ : { Ո՛վողութիւն :

ՄԱՐ. Արդեսակը իմ . . . որդեսոկը իմ . . . գերկո եկեք . (Ալ ֆուշ էնուն, և այլ լուսաւելին է ըլւա) : (Ֆրանչուան էղածներուն վրայ, ուրախանութեան աջ իոյշն դուրս է՛ էլլէ) : Ո՛վ երկինը, ի՞նչ յուղմունք, ի՞նչ սրտի բաղսիւն : Փառասիրութիւն, վրէմինութիւն բանը, սրտի գոյնութիւն, բան մը մարդու սրտին տիրող բնութեան մըդմանը գէմ կիրակ կենալ Ա.յէ՛ . աղէ՛ . . . անդգամ կիրքէր, մէկ գի գացէր ինէ . . . սրտիս բաւական տիրեցէր, թողի աս տեղերը մինակ, զժոյ եւ թողութեան ձայներուն արձագանքը տան :

ԻԼՏԵԿՈՆ :

ՌԵՑԱՐԾՕ. Ո՛հ հայր :

ՄԱՐ. Բայց ի՞նչու աս հանդեձըներավ եկած եւ :

ԽՄԲԱԳՐՈՒԹԵԱՄԲ

ՄԻՆԱՍ Մ. ՀԱՅԿ ԳԱՓԱՄԱԼԵԱՆ

ԵՒ

ՏՆՈՒՔՆՈՒԹԵԱՄԲ

Պ. ԲՈՐԹՈՒԻԲԱԼԵԱՆ

Կ. ՊՈՂԻՄ ԻՄԱՄ ԱԱԼ ԽԱՆԻ

Վ. ՀԱՄԲԱԳՐԵԱՆ ՏԱԿԱՆ